

բակ խնդիրները այսպիսի տետրակով  
մը ինչուան կանանց ու տղոց դատ-  
մունքին ու խօսակցութեանը նիւթ  
ընէ : Դիտենք թէ ո՞րչափ ալ աղեկ  
տեղեկանայ ժողովուրդ մը սուրբ հա-  
ւատոյ մասանցը, բաւական չէ . բայց  
միթէ կարելի չէ նոյն հաւատոյ մա-  
սունքը առանց աս կերպով անպատիւ  
ընելու կամթէ լղզրշըկելու (ներեն  
կարդացողները աս բառիս) հաղոր-  
դել ժողովրդեան : Եւ միթէ հաւա-  
տոյ խնդիրներ, աստուածաշնչի պատ-  
մութիւններ, սուրբ գրոց մեկնու-  
թիւններ ինչուան հիմա մանր ու խո-  
շոր գրքերով չեն ելած, և հիմայ ալ  
օրէ օր չեն ելլեր, և մանաւանդ աս-  
կէ ետքն ալ չեն կրնար ելլել : Ուկ  
ողջամիտ քրիստոնեայ ազգ մը չկայ  
Եւրոպացւոց մէջ, որ հաւատոյ սուրբ  
խորհուրդները օրագրի կամ լրագրի  
նիւթ ընէ : Եւ թէ որ կան իրենց  
մէջ օրագիրներ՝ որ եկեղեցական նիւ-  
թերու վրայ կըխօսին, աղէկ գիտ-  
նալու է որ անոնք դրսի լուրեր ու  
թեթև տեղեկութիւններ ամենեին  
չեն տար . որով աւելի մասնաւոր  
գրքերու կարգը կ'անցնին՝ քան թէ  
օրագրութեանց : Խսկ մեր հասկըցած  
և մեր ազգին հարկաւոր ու օգտա-  
կար ճանցած օրագիրը ան է՝ որ ո՞ր-  
չափ կարելի է շատ բանի վրայ ստոյգ  
տեղեկութիւններ տայ՝ պարզ, դիւր-  
իմաց ու զուարձալի ո՞նով : — Այն-  
չափ համոզուած ենք մենք աս բա-  
նիս, որ կըխնդրենք բարեսէր ըն-  
թերցողներէն որ ասկէ ետքը աս ա-  
ռաջարկութիւնը չընեն մեզի . մանա-  
ւանդ թէ մեր քրիստոնէական ու քա-  
հանայական վիճակին պարտքը կա-  
տարելու մտքով՝ կ'աղաշենք որ այն-  
պիսիները ոչ միայն զմեզ անմեղադիր  
ընեն աս նիւթիս մէջ, հապա նաև  
զուրիշները համոզեն՝ սուրբ հաւա-  
տոյ խորհուրդներուն և սուրբ գրոց  
խօսքերուն պատիւը պահելու, և ու-  
րիշներուն ալ պահել տալու :

## ԲԱՐՈՅՑԱԿԱՆ

ԱՌԱՆ

ԵՐԱԾԻՄ+ :

Ընչապատկեն ապուղնայ,

Կոխազ մորուեղ

Ու էշ ականջեղ

Եւ արջ թաթեղընդ նոսա,

Դանակաւոր իշնդրեցին երդ յօրինել.

Գրտին թրմբուկ ծակ և գավին կիսաթել,

Տիկ խըաձայն, և սրինդ ջախջախ միջաբեկ,

Վըստան՝ ի մարդ, յուռուոյն՝ ի ստուեր գիւրաթեք:

Հարկանէին ջանիւ զանցնիւր ըզգործին,

Բայց արտանուագ երգոցն ձայնք հընչեն :

Ի վեր վաղեալ անդէն ճապուկըն կապիկ,

“ կացէք, ասէ, զուր մըրցակիցք իմ ճշգնիք .

Ի՞ր իցէ մարթ նուագաց մերոց գոյ գաշնակ ,

Մինչ խառն՝ ի խուռըն մեք նըստիմք այսգունակ .

Դու արջ եղբայր, նիստ քո թըմբկաւդ ընդ աշմէ,

Փողարն իշակ թող բաղմեսցի ի ձախմէ .

Ես նոխազին նըստայց հանդէպ աստանօր ,

Հապա նըւագս առեւալ հարցուք նորանոր :

Փոփոխեցան տեղիք, այլ ոչ եղանակք .

“ Ոչ այդպէս ոչ, էն անդ գոյն աց, բարեկամք .

Գեղօնս ընտիրըն թէ կամինք գեղգեղել,

Հարկ ըստ կարդի աւագութեան է բաղմել :

Զուր անսացին իշոյն խրատու և յարեան .

Դարձեալ աղմուկ, գարձեալ ըզգործ խառնաձայն :

Անդ ուռենւոյն յանկարծ ի յոստ էջ սոխակ .

Սպա անդէն բարձեալ առ նա աղաղակ ,

“ Ողամբ եկիր, խօսնակդ, արա մեզ շընորհ .

Դիր կարդ՝ ի մեզ, զի նուագքս իշեն գաշնաւոր .

Են ահա վինք առ մեզ և տիկ և թըմբուկ ,

Միայն ասս թէ մեք զիարդ բազմեսցուք ” : —

“ Առ յօրինել, ասէ, նըւագ գեղցիկ ,

Ճամարտարութիւն իշնդրի և կիրթ լըսելիք .

Իսկ գուք եղբարք որպէս զիարդ և նըստաջիք ,

Ուլինիցիք երբէք ճամարտ երգեցիկք ” :

ԳՐԱԼՈՎ.

## ԲԱՐՈՅՑԱԿԱՆ ԱՌԱԾՆԵՐ :

Վակերախոտութիւնը այնչափ ցած ու անարդ պակասութիւն է, որ մէկը չէ եղած ինչուան հի:

Մա որ սրոտանց խոստովանի թէ ինքը ապերախտ է :

Ճշմարտութիւնը մեզի հետ ծնած է . ուստի

առանց մեր բնութեանը վրայ բռնութիւն ընելու

չենք կրնար ճշմարտութիւնը թողուլ, ու ստու.

Թեան ետևէն երթաւլ :

Աղքատը քանի մը բանի կարօտ է . իսկ ադահ ամէն բանի կարօտ է :

Սոկրատայ հարցուցին թէ երջանիկ ըսուելու

մարդը ո՞րն է . — Ով որ քիչ բանի կարօտ է՝ ան է

ըստ :

Բարի անունը մէկ ամուր բերդ մըն է՝ որ անով մարդս շատ նեղութիւններէ ու շատ մեղերէ աւ ազատ կը մնայ :